

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԸ ԴԱՅՈՑ ՄԵԶ

(Հնախօսական Ակնարկ Մը)

Հին հայկական փայտափորագրական արուեստին մեղի կտակուած են նուեւ հին դեղաբանդակ եւ Հոյակապ դրականեր, որոնցմէտ ունաք հոս առաջին անդամ բրայով կը ներկայացուին թէ՛ նկարով եւ թէ՛ դեղաբանականօրին:

Ասոնցմէտ առաջինը կը գտնուի երեւանի Պետական թանգարանի, զոր հոս կը ներկայացնեմ երկու երեսներում զատ զատ նկարներով (թիւ 9 և 10): Գրակալին մասին խօսուած է այլուր(1): Այս գրակալը հուանաբար մեղի հասած գրակալներուն հնագոյնը սեպով կը զարդարուի: Բարգէն Առաքելեան այս գրակալին համար կը զրէ: «Համեմատելով միւս (գրակալներու) օրինակների հետ կարելի է չկասկածել, որ դա վաղ ժամանակի՝ ոչ ուշ 10-րդ դարի գործէ: Օրինակները (զարդաճեւերը) այս գրաքակալի վրայ Սեւանի եկեղեցում զրուած 9-րդ դարի խոյակների քանդակներին են նմանուած»(2): Չեմ գիտեր թէ Առաքելեան. ի՞նչ բաել կուպէ «Համեմատելով միւս օրինակների հետ» խոքով: Միւս գրակալներուն ի՞նչի՞ն հետ համեմատելով: Փորագրակրովի՞ն, գծաճեւերո՞ւն, շարադրութեան, փայտի՞ն... վերջապէս ի՞նչի՞ հետ է իրը թէ եղած համեմատութիւնը: Ան իրը թէ նմանութիւն մը ենթադրել կու տայ այս գրակալին եւ Սեւանի խոյակներուն գծարուեսակին միջնեւ: Բայ մը՝ որ բացարձակօրէն գոյութիւն չունի: Գրակալին գծազարդերուն

եւ Սեւանի խոյակին զարդաճեւերուն մէջ ո՞չ սկզբնօրինակի, ո՞չ զարդառնի, կամ որեւէ ուրբէ մանրամասնութեան նմանութիւն կայ: Բուն գրակալը ոչ մէկ բուասի կամ թոշնային նմանութիւն ունի խոյակի երրուն զարդաճեւերուն հետ: Բարգէն Առաքելեան կը կարծէ նմանութիւն մը տեսած ըլլալիք զատ՝ որեւէ նմանութիւն չենք կրնար գտնել: Գրակալին աղափիները զրակալաճեւ կրտսամանէ մը ուտելու վրայ կ'երեւին: Իրենց դեռ բաց մնացած թեւերը ցոյց կու տան որ անոնք նոր ինսելու վրայ են: Կը պակսին պոչի վարդեակները, եւալին եւայլին:

Սակայն աւելի մեծ զիտողութիւն մն ունի կատարելիք: Այս գրակալներուն սունքը որոշ կերպով ուշ ժամանակի, տարրեր ժամանակի յաւելումներ են: Կ'երեւի թէ նախնական ոսքերը փացած ըլլալուն՝ այս ոսքերը աւելցուած են գրակալը գործածելիք ընելու համար: Անոնք պարզ, անզարդ, կոպիտ յաւելումներ են: Գալով գրաքակալին վերնամասին, ուր աղաւնիներ պատկերացուած են, ՈՒԵԼԻ ՏԼՌԱԽՆՈՅՑՅ չի կրնար ըլլալ որ ասոնք ալ յաւելուածներ են: Բայ երեւութիւն այս գրակալը թէ՛ դրւիչն եւ թէ՛ ոտքէն անդրծածեկի, մասաւած ըլլալով՝ այս յաւելումները կատարւած են գրակալը գործածելիք րնելու համար: Գրակալին ոտքերուն նորոգութեան ատեն դժբախտաբար ատիպուել են գրակալին նախնական փայտափորագրութեանէն ալ մաս մը կտրել, եւ գծաճեւին տերոպչութիւնը հատուածելով վնասել: Գլխուն նո-

(1) «Քաղաքները եւ Արևեստները Հայաստանում 9-13 դարերում», Բարգէն Առաջնինամ: Երեսամ, 1958:

(2) Անդ, էջ 207ը:

բողոքիմը գծածելին ամբողջութեան վ աս մը չէ տուեր: Գլուխը կ'երեւի գծածեւոյ ամբողջութիւն մը եղած է, որով կարելի է եղեր գլխատել դրակալլ առանց գծածելին (վարի մասին խաչին) վնասելու: Գրակալուն դլխատումը եւ ոտնափառումը պար կ'երեւի նոր մասերուն կցման գծով: Գրակալին գլխատման վրայ նորոգողը հարկ մեղեր է ներկայանալիք գլուխն մը դնել, գուցէ կարելի եղածին չափ հետեւելով նախնականին փացաց օրինակին: Դժբախարար ուորոգող փայտափորազրողը դրակալին հին փորագործն նման ո՛չ վարպետ էր փորագորութեան մէջ եւ ո՛չ ալ ընտեր գծածել մը ունեցեր է: Այս գրակալին երկու կողմի աղամիները եւ առհասարակ բոլոր փորագորութիւնները շատ ու շատ հեռու են դրակալին ոկղոնական վարպետին բարձր փայտափորազրական կարողութիւնը ունենալէ:

Գրակալին նախնական մասը, բուն մարմնակնողը, որ գլխատուած ու ոու ահատուած մասն է, փորագրուած է խիստ վարպետ փորագրիչ մը: Դժարուեսակին շարագործիմը կատարուած է մեծ ճաշակով եւ պարզութեամբ: Գրակալին վերնամասին խաչը իր թեւերուն ան կիւններուն վարդեակներով կը պատկանի խաչերու հընտարեան ոճին: Խաչաթեւերուն այս վարդեակները յետոյ վերածուեցան եռաբլթակ ոճաւորումներու: Ակներել է նմանութիւնը Դուրինի պեղումներուն մէջ դրանքաւծ քարէ եւ նոյնիսկ արծաթ խաչերուն ոմանց՝ այս գրակալին խաչին հետ(3):

Խաչին տակ զետեղուած են խոյակողարդ սիներով երեք կամարներ: Սակայն այս կամարները կամ խորածները, որոնք պատուհաններ չեն, դժուար թէ շարադրուած ըլլան խաչին տակ անտեղի կերպով պարապ մնալու համար: Պէտք է են թաղրել որ ատոնք ժամանակին ունեցած են մանրքանդակ կերպարներ, սուրբքը

(3) «Եռակի Քաղաքը և Նոր Գեղարքները Կար Ղափաղարեան: Երեւան, 1952: Օրինակ՝ նկան 135, նկար 150:

կամ առաքեալներ, որոնք ժամանակին այս կամ այն պատճառաւ գէշ կերպով վնասուած ըլլալով, նորոգութեան առնեն ուրոգողը տաշած հանած է:

Վերջապէս գրակալին վարի մասու ունի նուրբ, հաւասարաթիւ մանր խաչերու շարք մը, որուն նման մեր արուեստին մէջ ալլուր ալ կարելի է հանդիպիլ, որ կ'ամբողջաց է այս արքէքաւոր հնագարեան դրակալին նախնական արուեստը: Այս գրակալին հնարդոյն մասը, կոճղը, կարելի է նկատել իններորդ դարու վերջին կամ աւելի լաւ 10-րդ դարու առաջին կէսի ստեղծագործութիւն: Սսիկան կ'ըսնենք դլխաւորապէս յենելով փարագրուած հնամեւ խաչին եւ փայտափորագործութեան ընդհանուր կերպին վրայ:


Եթէցնենք որ այս գրակալին վարի մասի մանր խաչազարդ գծարուեստը օրինակ, մէնք կը գտնենք նղիփարդի մէկ խաչքարին վրայ իրը գտնեզարդ: Սակայն ի՞ն որ շատ աւելի շահեկան է սա չ' որ նոյն այս մանր խաչամեւով գծածելին կը հաւդիպինք նաեւ Խոսլիոյ Միլան քաղաքի Սուրբ Ամբոսիոս Եկեղեցոյն մէկ զրան իրը գուեզարդ: Արդարեւ զարմանալիք զուգադիպութիւն նման բարդ գծածելի մը այսպէս երկու հեռաւոր վայրերու մէջ գտնուելը: Այժմ երեւանի Թանգարանը գտնուող այս գրակալը սակայն հնութեամբ առանձութիւնը կը պահէ:

Հնադոյն Թուականով գրակալ մրն այսամած է մեղի, որ նոյնպէս Երեւանի Պետական Պատմական Թանգարանը կը պահուի այժմ, իրը թիւ 73, զոր մէնք հոռ կը ներկայացնենք երկու կողմի նկարներով (թիւ 11 և 12): Այս գրակալին մասին խօսած են ուրիշներ(4): Հոռ կրկնի յիշեմ որ մէծապէս երախտապարտ եմ Երեւանի Թանգարանի

(4) Ալիքնամենքը Հայոստամաւած: Տիկին Վ. Ալիքնամենք: Նկար թիւ 99, որը գրակալը վերծափայր զըստուած է եւ բաւակամը 1272 հայականուած, Եփորութեան արդիմթ: Տիւ նման Բ. Ալավերդիանի նոխայիշեալ գործը, Ակար 34 և յըշատուկուրիւմ է 207, որը բաւակամը «Ուժ», այսիմթ 1161 կարգացը է սխալմամբ:

անօրէնութեան, որ ազնուօրէն ինձի տրամադրեց Թանգարանին չորս գրակալներուն յանող նկարները եւ թոյլատրեց որ Հարաբարձեմ:

Այս գրակալը հարուստ է արձանագրութիւններով: Նախ եւ առաջ գրակալին վերնամասին ստորին գտափին վրայ (նկար թիւ 11) որոշ կը կարդացուք «Թ Վ Հ Ն Հ» (այսոց) եւ կը շարունակուի գրակալին միւս երանին նոյն տեղը «Շ:Ֆ:Դ» Ասիկա կը հաւասարի Քրիստոսի 1164 թուականին: Վերջի Գ. Ա. սակայն այնպէս մը փորագրուած է որ կարելի է կարդալ եւ Գ. Ի.



Թիւ 11 Ակարի գրակալին Փակագիրը՝  
Տիր Գևորգիկ:

Ժիացեալ Ե. մը: Արդեօ՞ք արձանագրութիւնը ըսել կ'ուզէ որ գրակալը փորագրուեցաւ 1164 եւ 1166 թուականներուն միջին, 1164 գործին սկիզբը ըլլալով եւ 1166 դրակալին աւարտիլլ:

Գրակալին սոսրին մասին վերի եղերագոտին ունի (թիւ 11) նախ բարդ փակագրութիւն մը, որմէ մերջ կու դայ «Յ Ի Ծ (Է)-Ծ (Է) Ք Ի Ք (Քիստոս)»: Ուրեմն փակագրեց անուն մոնի է, որուն ճեւր կու տամայաեղ (գծածեւ նկար): Փակագիրը բարդ է եւ որոշ ունի Տիկ. Ժնացեալը գուցը ըլլայ Գլկիթիկի: Գրակալին միւս կողմքը (թիւ 12) նոյն տեղուոյն վրայ կը տեսնուի որոշ երեք գլխատառ՝ գրակալին բուն փո-

րագրութեան ատենէն փորագրիչն փորագրուած Ս Բ Տ:

Նկար 11-ին մէջ գրակալին ստորին մտակին կայ նաեւ մանր բոլորդիք յիշատակութիւն մը գտափին եւ կերպուական դաձեւին միջն սեղմուած, որ կը կարդացուի. «յիշատակ է ի դուռն» եւ կը շարունակուի քիչ մը անդին, կամարաձեւ, գրակալին ոտքին. «Ալ(ա)ք(ե)լ(ո)ց» որ անտարակոյս դրակալին ատեն մը գտնուած եկեղեցին է:

Գրակալին զարդաձեւերը առնուած են մեր քարէ զարդաքանդակներու եւ խաչքարերու ճոխ արուեստէն: Հեշտութեամբ կարելի է այս գծածեւերուն հանդիպի ԺԲ. դարու խաչքարերու եւ քարէ զարդաքանդակներու մէր գանձերուն մէջ: Փայտափորագրութիւնը եղած է խիստ վարժ ու յուղող, մեծապէս վարպետ փայտափորագրիչէ: Գծածեւերը վարպետութեամբ փորագրուած կը գտնենք օրինակ Հայրաստիքանակներուն մէջ կամ գրեթէ հար եւ նման Անիկի մէկ խաչքարին վրայ: Սակայն անորնը գործադրել այն նրբութեամբ եւ կատարելութեամբ փայտէ այս դրակալին յրացի՝ իրապէս սբանչացում կը պարտագրէ:

Երրորդ գրակալն ալ կը գտնուէ երեսնի Գետական Պատմական Թա զարանին մէջ իբր թիւ 171 (նկար 14 եւ 15): Այս ալ ունի իր նախնական յիշատակարանը, որ կը կարդացուի գրակալին վերի մասին ստորին գտափին վրայ եւ կը շարունակուի գրակալին միւս երեսնին նոյն տեղին այսպէս՝ «ՅիշամԱԾԿ է Պարու Գրիգորին ին ծն (Միք կողմէ) ՇինեԱլլ է ի թվին Զ. ի. Ա.» որ հաւասար է Քրիստոսի 1272ի:

Գրակալին վերնամասէն կոտրներ կոն կոտրուած, ինչպէս ոտքի մասին կարելի է տեսնել՝ մաշած ու կոտրած փոքր մասեր: Այսուհանդերձ բան մը չի պակսիր գրակալին գծածեւերուն շարագրութեան ամբողջութենէն: Գրակալը կոչուած է իբր Անոյ գլավալ, ուրկէ հաւանաբար տարուած էր Ղըմի ու անկէ ալ բերուած նոր նախիթեան, վերջապէս բերուելով երեւան եւ պուշ գրուելով Պետական Պատմական Թանգարանը:

Գեղարուեստական կերպով նոյնպէս իմաստ շահեկան է այս գրակալը։ Գրափալին վերի մասին երկու երեսներն ալ նոյն դոժագրութիւնը կը ներկայացնեն։ Աւազարթախիտ ծաղկանոցի մը մէջ աջ ոսքր վեր բռնած, պոչը կորամբարձ, խրոխս էղ առիւծ մը, քարելու վրայ։ Ասիկա որու կերպով կը իշեցնէ Անոյ պարսպին, կամ Խորինին դրամիներուն երբեմն խաչակիր առիւծը։ Առեժի կոնակի պատուանդաւին վասի վարդեկի մը, բազմաթերթ, ոռուն նմանին կը հանդիպի՞ք հաշշաբերու մրայ, ինչպէս նաև հնագարակն արծաթ խաչերու վրայ։ Վարդեկին վեր կը կանդիր, խոլոր։ քանդակապարզ, գրեթէ հաւասարաթե Հայկական հաշ մը, մեր խաչքարերը յիշեցնող, թեւերուն անկիւններուն եռարիթակ վերաւորութեամբ։ Խաչէն վեր երկիցինեալ նոնենի մը կ'երեւի ծաղկած ու պատաւորած։ Անուրանալիք է առիւծի կերպաւորման մեծ յաջողութիւնը, զե՞ս ու կե՞զանի տպաւորութեամբ, փորագրուած սքանչելի նրբութեամբ այս փայտափորագրիչ մէծ մարպեաէ։ Անուրանալիք է զեղարուեստական բարձր ճաշկը եւ զմայլիք նրբութիւնը, որով ամբողջ գործը թէ շարադրուած, թէ պատկերացուած եւ թէ փորագրուած է (5)։

Նմանաձնեւ գեապրութեամբ փորադրուած են գրակալին վարի մասերը, որոնք եթէ գրակալին զուտ հայկական քրիստոնէաչունչ նկարակազմութեամբ վերի մասին միացած չըլլային, եւ արկածով մը բաժներած, օտար գեղագիւններ պիտի չփարանէին զանոնք Սելմուգ արուեստի գործեր նկատելի, մահմետական կրօնավայրի մը համար շինուած։ Ճշմարտութեան հակառակ այս վերագրումը նման պիտի ոլլար ուրիշ վերագրումներու, որոնց համեմատ մէծարժէք հայակաղմ եւ հայագործ ճար-

(5) Գրակալին մասին կը խօսի Յովեկինա Սըրբազն իր «Էնչարքականք...» Ա. Խատորի էջ 101-ին մէջ. Ակաբները՝ 63 ու 64։ Տես նաև Տիկին Աշուհանման յիշեալ գործը, նկար 44։ Խոյ Բ. Առաքելական իր գործին մէջ միայն կը յիշէ։

տարապետական, յախճապակեղործական, գորգագործական, քարի, փայտի եւ մետաղի փորագրութեան յիշատակարաններ աւարատնէ կերպով կողովուած եւ իրացուած են իրը Սելմուգ գործեր։ 1273 թուականէն Անոյ գրակալին գօտիին դժանը մենք գործածուած կը գտնենք շատ հարազարարէն Ագլէէիրի (Թուրքիա) Մահմուտ Խայրանիի տապանին փայտուփորագրեալ զօտիին մէջ։ 13-րդ դարու այդ գործ կը վերագրուի Խիւսդէմ պին Խուիրունէննարին, նման զօտիի կը համելիպինք նաեւ փայտուփորագրեալ փեղին վրայ Գորամանի Խարաճին Պէյի խմարէդին թէ գործին թուարի Պէյ Հագիմի մզկիլին զօտիին, Եփէցնենք որ խմարէդին եւ զգիկին փայտուփորագրութիւնները ո՛չ թուական ունին, ո՛չ յիշատակութիւն եւ ո՛չ ալ փայտուփորագրողները Եփէցն գործին վրայ զերենք ճանցնող առորազրութիւն թողուցած են։

Քանի որ Սելմուգ արուեստի մասին ակնարկեցնիք վերը, աւելորդ չեմ սեպէր յիշեցնել որ Սելմուգներին մնացած բարձր գործականներ չկան, եւ ինչ որ հասած է մեզի՝ ցած գրակալներ են, նստած վիճակի մէջ գործածուելու համար պատրաստուած։ Ստոնցմէ հաս մը Պոլսոյ Զի՞իլի Քէօչչի թանգարանը 1246-1260 թուականներուն մէջ չինուած կը նկատուի։ Ուրիշ մը, Գոնիայի թանգարանին թիւ 375ը, լոկ 13-րդ դար նրանակուած է։ Նոյն թանգարանին թիւ 374ը 1279-80 թուականը կը կրէ։ Այս վերջնին բացուող մասը ուր Քորանը կը գորուէր բաց պահէլով կարգալու համար, զարդարուած էր ներկալսեմով (լաքէէր) եւ զեղեցկորէն ծաղկուած։ Յայտնի չէ ի՞նչ թէ բարձր Հայկական գրակալներն ալ ունէին ներտէն որեւէ ծաղկուած կամ ներկալսեմով զարդարանք։ Ոչ ալ ծանօթ է թէ հայկական գրակալներուն արտաքին մասի փորագրութիւնները երբեք ծածկուած էին ոսկեթիթեղոդ կամ ոսկէ ներկուու։

Չորրորդ գրակալ մը՝ նոյն Երեւանի թանգարանին՝ վերնամասով հարեւման է թիւ 171 գրակալին (հոս իրը երրորդ ներ-

կայացուած։ Նկար 14 և 15) ։ Կամ մանրառ մասնութիւններ որոնք սակայն կը տարրեարին գրակալին երկու երեսները թիւ 171ի վերի երկու երեսներէն։ Օրինակ, առիւծները չորրորդ գրակալին երկու երեսներուն վրայ ալ նոյն ուղղութեամբ կը յառաջանան, զիտողն աշխին դէպի ժամի, իսկէն վերեւ երկնդի ծաղկող եւ պտուղաւոր նոնենին տեղ ծաղկէսաւեր ունինք միայն։ Գալով ստորին մասին, թիւ 17 նկարը ցոյց կու տայ որ եթէ ոչ գոտին, սակայն մէջտեղի մասը 1272 թուին (թիւ 171) գրակալին ճիշդ նմանն է։ Իսկ միւս երեսը (նկար թիւ 16) գոտի չունի եւ գայտար բոլորովին տարրեր գծագրութեամբ մը զարդափորագրուած է։


Ինչպէս որ թիւ 16 նկարն ալ ցոյց կու տայ, գրակալին վերի մասին ստորին դօտին եւ գարի մասին վերին գոտին կը պարունակին փորագրեալ յիշասակարան մու երկաթազիր, որ սապէս կը կարդամ։ Վերի գոտի. «ԱՐՑՈՒԹԻՒ ՈՐԴԻ ՏԻՒՐԻԿԻՐ»։ Վարի գոտի. «ԱԼԵՖԻՒԹԻՒ ՅԻՇԱՏԱԿ Է ՍՈւրբ ԿԱՐԱՎՈՅՑԻՆ»։ Վերջին բար գրեինի փակազիր։ Յիշասակարանը չէ շարունակուած, որովհետեւ գրակալին յաջորդ երեսին վերի մասին ստորին գոտիին մասնաւորաբար բաց թողուած տեղույն վրայ փորագրութիւն չկայ, բայց ուրիշ մը փորագրուած դիմէ մը և Մ և Ի ուրաքար միաբիժ տառերէն։

Յիշասակարանին ՏԻՒՐԻԿԻՐ կը նշանակէ ատազանգրծ կամ եիւմն։ Ուրեմն այս գրակալը գործն է Արքութիւ կամ Յարութիւնի որդի հրւան Աւետիքի, որ գրակալը մնած է յիշասակ իրեն Սուրբ Կարուսեան Ավելցուցին համար, Դժբախտաբար Սրբ Կարապետին ուրտեղի եկեղեցի բլաւը չի յիշուիր եւ ոչ ալ շինութեան թուականը տրուած է՝ անտարակոյս չամբողջացուած յիշասակարանին պատճառաւ։ Եւ որովհետեւ գրակալը իր պատկերագրութեամբ օրինակութիւն մըն է, մենք չենք կոնար թիւ 1272 թարուակալին պատճառապով մը յիշասական անանակէ վաղապատճեան բարձր էին այս գրակալին աշխատութեան բարձրութեան համար համարական պատճառապով մը ունի առեւ գործերէն մին, որ նոյն տանի մեզ կ'ապահովինք է Ձ. գարուն վերջը ընակի փայտափորագրիչ փարպետներու գեռ դուրթիւն ունենալը Հայոց մէջ։ Վարպետներ, որոնք մեծ կարողութիւն եւ փորձառութիւն ունէն, եւ որոնք անտարսկոյս շատ ուրիշ գործեր ալ արտադրած րիւտու էին այս գրակալին աշխատութեան բարձրութեան համարէ առաջ եւ ապահովար այս գրակալը չէր իրենց վերջին գործու



նով օրինակը, Ղրիմ կը գտնուէր մինչեւ ԺԷ. դարուն նոր Նախիջեանի գաղթը, հաւ ւանական պէտք է նկատել որ դրակալը Ղրիմի մէջ փորագրուած է իր 1272ի նախօրինակէն, ուղացէ 15րդ դարուն, որուն ընթացքն անակնակալ պատճառով մը յիշասական բանը չէ ամրողացուած։ Ամէն պարագանի սակէ Յարութիւնի որդի «Հիւմ» Աւետիք վարպետ փորագրով մըն է։

Ինծի ծանօթ հինգերորդ գրակալը, որ առաջին անգամ հոս կը ներկայացուի, իր գանուք Սր. Յակոբայ մեր վանքին մէջ (Նկար 18 և 19)։ Այս գրակալը որ աւելի ուշ ժամանակուան դործ է, ունի սա յիշասակարանը. «ՅԻՇԱՏԱԿ է ՍԱ ՏԸՐԻ ՅԱԲԻՌԻՆ ՅԵՐՈՎՈՎԱՊԵԿՄ» ի ԴՈՒԽՆ Սուրբ Յանկամին։ Միւս կողմու. «ԿԱԶՄԵՑԱԿԻ ԳՐԱԿԱԼԱՅ ՅԵԲԱՄԲ ՅԱԿՈԲ ԱԲԵՂԻՆ, ԹՎԻՆ ԱԼԱ (1582)։ բոլորդրով մէնք բացած ենք սղագրութիւնները։

Յակոբ Արեգայ որ փարպետ փայտափորագրով մըն է, մեծ յաջողութեամբ կատարուած է փորագրութիւնը։ Գծադրութեամբ ունեման է մեր քարաքանդակին երուան, և վերի մասը խաչաձև՝ որ շահեկան է, յի նմանիր մեր քարաքանդակ խաչքարերուն։ Գրակալին երկու երեսներն ալ հարեւն ման են իրարու մանրամասնութեանց թիթեւ տարբերութեամբ որ կարեի է նշմարել լոկ գրակալին ուսքին վարդեակներուն զծառութեան փորագրութեան մէջ։ Այս դրամակալը որ լաւ պահուած փիճակ մը ունի վանքին գանձարանին մէջ, կարելի է դասել մեր փայտափորագրական արուեստին յաջող հւանիք գործերէն մին, որ նոյն տանի մեզ կ'ապահովինք է Ձ. գարուն վերջը ընակի փայտափորագրիչ փարպետներու գեռ դուրթիւն ունենալը Հայոց մէջ։ Վարպետներ, որոնք մեծ կարողութիւն եւ փորձառութիւն ունէն, եւ որոնք անտարսկոյս շատ ուրիշ գործեր ալ արտադրած րիւտու էին այս գրակալին աշխատութեան բարձրութեան համարէ առաջ եւ ապահովար այս գրակալը չէր իրենց վերջին գործու





Թիւ 9. 10. Գրակալ: Երեսնի Պետ. Պատ. Թամգ. :




Թիւ 11, 12. Գրակալ 1184 թ.: Երեսմի Պետ. Պատ. Թանգ. թ. 73:

Թիւ 14, 15. Գրակալ 1272 թ.: Երես



Թիւ 16, 17. Գրակալ : Երեւանի Պետ. Պատ. Թանգ. :



Թիւ 18, 19. Գրակալ 1582 թ.: Երուսաղեմի Ս. Յակոբեանց վանք:

առկայն դժբախտաբար այս միայն հասեր է  
մեղի:

Հայ վարպետներէ փորազրեալ գրակալ-  
ներու այս շարքը Ժ. դարէն մինչեւ 1592  
ցոյց կու առաջ ինքնուրոյն շրագարակա-  
կազմութիւն եւ իրարմէ անկախ, թէեւ ոչ  
ոք կրնայ հասկածիլ որ ա՞նոք հայկական-  
չըլլան: Ամբողջ զրակալը միակտոր փայտէ  
չինուած է մեծ փարպետութեամբ: Ի՞ծի  
ծանօթ բոլոր գրակալներուն ծխնի մատ-  
ներն ալ կը բաղկանան փեց մատներէ, որոնց  
առաջքը երկաթէ ցող Մրն է: Հայ գրակալ-  
ները չինուածքի առանձնայտութիւն մո-  
չունին Մերձաւոր Սրեւելքի ուրիշ գրակալ-  
ներու հետ բաղդատամամբ, բացի անկէ որ  
սոլուզի են: Անըուշտ պէտք է որ ի՞նամով  
պրպուրին մեր մանրանկարեալ գրչառիու-  
ները, որոնց մէջ կան նկարուսն գրակալ-  
ներ: Մըէի Առեատանին մէջ անոնք ագի՞ն  
մարմարեայ են եւ գլխովին կը տարբերին  
այս դրականներէն:

Հու ներկայացուած գրակալները եկեղե-  
ցիներու մէջ դորածուելու յատուկ բարձր  
գրակալներ են, որոնց առջեն կանգնած  
աէտք էր կարդալ: Առաջարակ գրակալներ  
սովորական են մեր եկեղեցիներուն մէջ.  
առկայն վերիններուն նման ընտիր փո-  
րագրուած արուեստի գործեր չկան կամ չեն  
մնացած դժբախտաբար: Գրակալներու կը  
հանդիպինք մեր ճոխ եւ անզուտական ման-  
րանկարչական հարտութեան մէջ: Պական  
ատիկա մեր նպատակէն գուրս կը մնայ,   
քանի որ մէնք կ'ուղենք լոկ հայկական փայ-  
տափորագրեալ գրակալներ նկատի առնել:  
Հու: Այս եկեղեցական գրակալներէն զատ  
անտարակոյս եղած ըլլալու էին նաև ցած-  
րիկ գրակալներ ալ, որո՞ք կը կործածուէին  
ընթերցողէն՝ նստած միճակի մէջ: Ասսեր  
կրնային թէ՛ եկեղեցական եւ թէ՛ աշխար-  
հական գրակալներ ըլլալ: Դժբախտութիւնը  
հու է որ ասոնցմէ ոչ իսկ հատ մը հասած է

մեղի, կամ դոնէ ծանօթ չէ դեռ:

Գրակալներէն զատ մեղի հասած են եկե-  
ղեցական ուրիշ կարսախներ, օրինակ գա-  
հեր, Նպատակ ունենալով հնագոյն փայ-  
տափորագրեալ իրերով զրադիլ Հոս, մենք  
զանց ըրինք աթոռներով կամ զահերով րո-  
բազիլ, զանոնք ընդհանրապէս աւելի նոր  
գարերու գործեր նկատելով: Նոյնի նաև  
փայտափորագրեալ եկեղեցական ուրիշ կա-  
րսախներու եւ կազմածներու մասին: Փայ-  
տափորագրեալ հայկական խորակներ, գրա-  
կալներ եւ գաներ, որոնց մասին անմիջապէս  
պիտի խօսինք, եւ որոնք արուեստի եւ ար-  
հեստի հորակազ նմուշներ են որ մեղի հա-  
սած են, մեր մտքն բոլորովին կը սրբեն  
որեւէ կասկած թէ Հայ փայտափորագրող-  
ները կարող չէին արտադրելու փայտակերու  
բազմաթիւ զեղարուեստական սքանչելի ու-  
րիշ գործեր՝ որոնք դժբախտաբար մեղի չէն  
հասեր: Երեւանի Պետական Պատմական  
թանգարանը գովելիթօրէն սկսեր է հաւաքիլ  
փայտակերտ անայնական իրեր ու կարա-  
սիներ, որոնք հնութեան եւ արուեստի  
գործի դրույթը կը կրեն: Եւլուկիոյ տպածոյ  
փարագոյններուն կազմապարհերուն փայտա-  
փորագրական բարձր արուեստոր կրնանք ո-  
րինակ բանել թէ Հայկակոն փայտափո-  
րագրչական արուեստը շատ աւելի հեռու  
կը տարածուէր խոյակներու, դրականներու  
եւ գաներու բարձրորակ գործերէն: Զեռա-  
գիրներու կաշեսպատ փայտեայ կողքերը ան-  
գամ մեղի կը վկայեն որ հին գարերուն Հայ  
հիւաներ կրնային մէծ խնամով նուրբ տախ-  
տակներ կտրել իրենց նախնական գործիք-  
ներով, զանոնք գրչագիրներու կազմերուն  
համար պատրաստելով:

Եկեղեցիներու եւ հաւաքածոներու մէջ  
տեսած եմ փայտակերտ նուրբ եւ բնտիր  
թռչուններ (աղաւնի), տուփեր եւ տիփե-  
ներ, որոնք նոյն պէտք անուրանաբի մկաններն  
են Հայ գրակալներու մեծ կարողութեան՝